

ասդին անդին կը վազվողնք. մեր տներն երթեան
բոլորովին պարագ կեցած են, հօն միայն պատկէ
տղաքը կը գտնուին, առանց հոգացողի մը:

“Կը յուսանք որ Նորին ԱւՀամառութիւնն՝
ի Նկատի կ'աւանու այս մեր իրաւացնէ Խոճամի վի-
ճակն ու գթածաբար կը չնորհէ որ — մինչեւ
որ զինուորանոցը կանգնելու ի վիճակի ըլլանք՝
զինուոր պահելու ծախրաբեննութիւնն տնօրի-
նութենք, այնչափ աւելի՛ որչափ որ մեր ալ զմեզ-
նդը խօթենիք, մեր վայր իշխանու փոխանորու-
թիւնն (cambiatura), անվիճապես կանգնելու կը
փափախիք: Ուոր ընթի Հակառակն, մեր քաղաքը
թող տալու եւ շըջակյ գեղեցը քաշուելու
պիտի պարտաւորութիւնք:

“Եւ որպէսեաւ գիտենք թէ մենք ամենեւ-
ին կարողութիւն չունիք, որ մեր զօրութեամբը
զինուորանց մը կարենանք շնիւլ, տառչիկայ
գրութեամբ կը հրաժարնե՞ք ոգեւոր րմակեխաց
վաճառման իրաւունքէն, եւ ինքզինքնին կը
պարտաւորենք, որ այս մզի տրուած իրաւունքը
մեզմէ անուանուած հոգաբարձութեան մը ձե-
ռոք վարձու տրուի, եւ անկէ տարւէ տարի քա-
ղուելու ստավին գումարը, շնուելի զինուորա-
նոցի մը կանգնանանք գործածուի:

“ Աւստի կը խնդրանք մեծարդոց քաղաքաբարաշխութեննէն ու ընտրեալ Հասարակութեննէն, որ Նկատելով՝ Ներկայ ժամանակին ողբերգութիւնը, դրամի քիչութիւնը, արբունական արոց մեծութիւնն, առուտուրին անկում եւ մեր վեճակին խեղճութիւնը՝ վերն ըստած պատճառներու համար ինքն ալ, առժամանակեայ փրապով Հրաժարի իւր կողմանէ ոգեւոր ըմբելիք ծախելու իրաւունքէն եւ բարեհ համի մեր վեճափառ իշխանապետէն խնդրել եւ ներդումի մէկ կողմանէ՝ որ — փոխանդրութիւնն անապահէս կանգնելով եւ մեր մէջն ընդունուելիք զինուրաց մակար թեեն Համար, զինուրաց ըլ կանչ նելու փափաքերիք՝ Նորին վեհափառութիւնն, իւր անմուռաց յիշառակաց արժանի Նախնիներուն Համամատ, մեզի իւր Հաւատարիմ Հպատակներուն իւր գթութիւնը Հայրաբար ու գործանականապէս ցուցընէ, եւ վեց տարւան մջջոցի մէջ զմբեց զինուոր պահելին գթաւաբար ազատ ընէ — եւ մէկալ կողմանէ յաջողցընել որ ըմպելիք իրաւունքը՝ Հասարակաց եւ կամսուտէն անջատութելով եւ վարձու տալով՝ անկէ քաղաքած դրամը, զինուրաց կանգնելու գործանութիւնն Միայն այսպէս եւ այս Զամարով կրնանք մեր Ներկայ ողբերգի վիճակին մեծ դժուարութիւններուն առակէն ելլեւ:

[“]Այս խնարհի եւ նոր արտօնագրին հետ
ամենեւնին ընդգիրմութիւն չունեցող աղջանկը
կրնելով՝ ենք խորին մեծարանօք, քաղաքային
նորհրդիդ:

խոնարհ ծառաներ,

1. የሸጻውና ተብሎው አለበት ስሜ + መግለጫ + መግለጫ + ክ
መ ንጂዢ ዘመን እንደሚከተሉ ነው

(Հարսանակներ) ՅՈՒՆԻ: ԱՆԵՑԻ

1

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ

ԲԻՒԶԱՆԴԻ ԱՆ

(ကျော်လိုပ်နည်းပညာ တဲ့ မြန်မာ)

Մինչ այս կորոնօպական համ գոթացի սիւնը՝ հետանոսական յիշտասկարան մ'է, «Այդ- Սիւնը, Եւթերի նուշ կոյուածն առաջին քրիստոնէական յիշտասկարանն է. թէպէս եւ ատենք Հռով Ապղողով տաճարին մէջ էր: Այս կոժողով կանգնուած է Կ. Պոլսց երկրորդ բլուրին վրայ՝ այժմեան Կոմիք-Օսմանէ մղկիթէն վրա, ձիուղոյն ճամբուն վայս: Բարձրութիւնը 35 մէտր է եւ 9 որդիկիրու գրանիք բաղկացած է, եւ այս գրանիքներուն Տիգուած միացած արածած առջևը քափնիներով պատուած ածկուած են եւ որոնք թշյ շնէ տար տեսնել կոտորներու միացումն եւ միապաղուղ սենն մն ձեւը կուտան ամրողնեն: Այս կոժողով շատ անգամ հրդէն ներու ենթարկուած է, ինչպէս քայլայտ երեւացիթ կը ցուց-ցընէ: Կոժողին վայ յառաջադցին Ապղոտնի արձանը կար, սակայն կոտանդիւնու 330ին իւր արձանը կանգնած է եւ խորագիրը կը ծանուցանէ թէ քաղաքը քրիստու պաշտպանութեանը կը յանձննէ: Արձանին մէջ Քրիստոսի ծշմարիս սուրբ իսաշափայտին մէկ կոտրն ու արձանին պատուանդանին մէջ շատ մը սրբոց մասանդները դրտու էնն: այս պատճառաւ, յըլթաց գարուց, երբեմն երկար գուգագութեան ու մժարանաց առարկայ տած է: Քաղաքն Պատրիարքանը ու կայուրը դուռի անցած ամէն նոր տարւոց առաջին օրը Հանդիսական թափոր կը կատարուէր՝ այս արձանին առջեւ քրիստոնէական ալխաերո նորոգելու: Համար: Կայծակ մը կոստանդիւնուսի արձանը գիրած ըլլալով, Մանուկը կոնդնենու 1143ին նոյն կոժողին վայ խաչ մը կը կանգնէ եւ մինեւ ցայսօր ընթեռնի արձանագրաւթիւնը կը դնէ: «Ի ժամանակի փշուած աստուածային կաղ-

ամել նորոգեց բարեպաշտ Մանուկէ կայսր: Անոտապաշտ Յշյկը կը պատմեն թէ կոստանդիանո կոթողին տակ թաղած էր զալլատիօնը (Աթենասայ արձանոր), զոր նդիսւեւուի ժոնքն քաղաքին Աթենասայ տաճարէն գողցած էր: Կոթողն երբեմ կոստանդիանոսի հրապարակին կենքրոնը կը բռնէր, հիմայ կը լսուի թէ փոքր սրճանոցի մը դիմաց ձիուղոյն ճամբռուն երկայնքը դրուած է:

Տներու մէջ ծածկուած միացյլ կոթող մը կը բարձրանայ մարմորեա կորնթական խոյակով: Այս սեան վրայ երբեմ Մարգիստանու (450—456) կայսեր արձանը կար: Խորսիխն վրայի արձանագրութիւնը հաղի կը կարդացուի: Հիմայ այս արձանը ժողովրդեան բերանը Գլուխուց (Կոյս քար) անունը կը կրէ:

Արկադիոսի արձանին որուն կոթողին խարըսիէն սկսեալ 6 մէտր բարձր սկսագրոծ պատուանգանը միայն մացեր է, քարային զանգուածը բոլորովին կրացած է, եւ բարձրագանդակինը հաղի կը հանցըուին: Այս արձանը նյյն կայսեր քաջութիւնները կը ներկայացըներ ու Հռոմայ Տրայանու արձանին մէկ օրինակն էր:

Աթ Մէկդանը գրեթե ուղղանկանի ձեւով ասպարէզ մ'այն հրապարակն է, զոր Սեպտիմիոս Սեւերոս (193—211 Ն. Ք.) սկսած է շնչել եւ կոստանդիանո լին աւարտած է եւ ուր երբեմ հսարակութիւնը կը խոնէր, ու ոչ միայն քաղաքին, այլ նաև բայսանդակ պետական բեան դարուց ի գործ բնակուած կենքրոնն էր՝ գերայուսուն նշարելի է երեք հասարակարաններովը, որոնք կրկէսին առանցքին վրայ շնուած են:

Նշյն հրապարակին մէրտեղ գորշ վարդագյն միապաղազ քարէ շնուած Եղիստուղին քաղաքին արեգական տաճարէն եղիստուղին բարէ մը կայ 1600 էն Ն. Ք.: Զոր երեսներուն վրայ փորագրուած են մէ հնագուշմեր, որնք կը ծանոցանեն թէ Փարաւոն Տութիւս Գ. Ստուհ Սակարիս աստուծմէն կը խնդրէ կառավարելու համար կարեւոր եղած արդարութեան սէր եւ լուսաւորութիւն Մարմարեայ իրը 30 մէտր բարձր եւ 2 մէտր լայն մէծ պատուանդանին կողերը՝ որուն վրայ բորբը կը բարձրանայ, քանդակներով եւ յանական ու լատինական արձանագրութիւններով ծածկուած են, եւ որոնցմէ կ'իմանակը այս կոթողին քրիստոսի չորրորդ դարուն թէծէն կանգնած ըլլալը Եղիստական բորբերն արդէն հին ժամանակներն ուրեմ ստիպուած էին ճամբռութիւն ընել: Բայց նյյն իսկ մը ժամա-

նակներն այսպիսի փոխադրութիւնք քիչ պատահած չեն: Պատղմեանց Նգիպտոսի տիրապետելէն սկսեալ Աշեքսանդրիայի մէջ երկու բուրք կար: Որոնք կոնողուրոյն Ասուց կոչուէն կոչուէին: Ասուց 1873 մն տակալին ծովեզերը կը տեսնեւէին, որոնց մին կործանած էր եւ կարեի էր վրան ելել ու պատիլ: Բայց քանի մը տարի եաքու երկու կոթողներն ալ աներեւութացան: Կամիկին Խոփիլ Խոյայիլ Փաշա, ստակի կարօտ եղած միջոցն երկուոքն ալ ծախած է, մին պարօտ Լոնտոն, եւ միւսը Ղեկ-Խորը կը գտնուի:

Թէեւ Բիւզանդիոն փոխադրուած ամենահին յիշատակարանը կոթողն է, սակայն ձիարշաւի տեղի որիշ յիշատակարան մ'ալ կայ, որ Քրիստոս 479 արքի տուջ եւ շատ աւելի շահաւոր է, ինչու որ արուեստից պատմութեան մէջ միավին է: Անագախատուն պինձե գալարեալ Օյսուէն՝ որ յառաջադցն 8, իսկ այժմ մ մէտր բարձր է, երեք իրարու գալարուած օձեր են, եւ որմէ առած է իւր անունն երից օձից սիւն, որոնց գլուխները կը պականին Մէկուն վերին ծնօտը Հնութեանց թանգարանը կը գտնուի, հաւանականագոյնս այս գլուռն ծնօտը՝ զրա աշխարհակալ Մէկէմէւտ Բ. մարտակացինվ խորտակեց: Սիւնը՝ պարսկական պատերազմն եաքը Գեղդիփիսի Ազգողոնի լնծայուած նուէր մ'է: Սպարտացւց իշխանը պաւանիաս († 468 Ն. Ք.) ի պատի իւր հայրեննեաց, կոթողին վրայ երկուողեան ոտանաւոր մը յօրինած էր: Պաւանիասի այս յանդգնութեանը դէմ բողոքեցին մէկալ Յշյոն տէրութիւնք հսարակաց իրաւանց զօրութեամբը, վասն զի բողոր Յշյոն տէրութիւնք մանսկացած էին պասերազմին: Սպարտական ոտանաւորը նշանեցան եւ պատերազմին մասնակցութ բոլորը 31, ատքութեանց անունները վքան գրուեցան, ինչպէս որ պարօտ ալ գեր կը կարդացուին: Անագապաշմէեայ օձերը նուիրուած արձանին միայն պատուանդանը կը կազմէն, արձանը ոսկեայ եռուսանի մ'էր, որ հին ժամանակներէ ի վեր աներեւութացած է: Կոստանդիանոս Մէծին օրերը՝ որ Գեղդիփիսի սիններն ուրիշ քազմաթիւ առարկան մէր տէր յիշատակարաններով Բիւզանդիոն մերել տուած է, գեր կար Հաւանական է որ եռուսանին ինչպէս նաև ուրիշ մետաղէ բազմաթիւ յիշատակարաններ, դրամական պակսութեան ժամանակ հալեցուած ու գործածուած ըլլան:

Այս օձապայու արձանին վրայ պատմուած ուրիշ մանրամասնութիւնները մէկը զանց կ'առնենք, այլուր յիշաւած ըլլալով:

ԱՅ-Մէյտանի վրայ վերջապէս երրորդ յշատահարան մ'ալ կայ կոտանդին է. Պորփիրոցինների (905—959) աղևակ շնուռած կոթողը, որ սակայն քայլայելու վրայ է, եւ այս պատճառու ոմակը կոտանդին Աւերել Կոնոց անունը տուած են: Նշն ժամանակւան գաղափարաց համեմատ Հռոդոսի արձանին իրրեւ հաւասարորդ կանգնուած էր: — Խնչիսի խորհրդածութիւններ չեն զարթուցաներ այս երեք յիշատահարաններ Այս վայրն ինչպիսի փառք ու շեղութիւն տեսած է. հորորդիսի ինծառ լցու աղաղաքներ, տօնախմբութիւններ եւ գուարութիւնց Տչշեցուցած են օդը սահյան նաեւ ինչպիսի ահարկուաղենարշ անկթութիւնք գործուած են այս տեղը: Կիկեփորեան Ընկրական պատերազմն մամակցող հազարալոր, կայսերը հոս աղիորոմ վերջ ունեցած են:

մին որ երեք գտփիկն բարձր է եւ 672 սիւն ունի, հիմյ չի գործածուիր, միայն աղքատ ոստայնանկը հոս իրենց արուեստը կը գործեն. Խակ մեկար 336 մարմարեայ սիւներ ունի, ԴՇ Հնարքը այս ջրամբարին սիւները 1001 կը համարի եւ կ'ըսէ թէ հիմյ 216 սիւն մացած են, մեկալ սիւները կործանած չբացած են:

Խակ Լոհիպասոսի անագապայննեայ ձիերը՝ որոնք Քիոս կղզւյն վրայ կորնմու քաղաքին համար Թափուած էին, եւ ժամանական Հռոմ տարածուած, յետոյ կոտանդիանոս ՄԵծ էն՝ Քիոս զնդիկն փոխաբուուցան, որ ձիարշավ ի ապաստքնին կայսերական տեղոյն զարդին էին: Զասնոք Հենրիկոս Դանդաղալոս Աննետական գուաքուածու Լատինացոց աշխարհ հակալութեան ժամանակ Վենետիկ փոխադրեց: Լոհիպասոսի այս ձիերը յարուցն լինծ էն Պարիս փոխադրուեցան.

Պանդիկ են որքեմ բնականի գիտի մէջ մաս-
ցած եօթն յիշատակարանները: Այս Ա-ի Փ-ոյշ առ-
ջեւ գտնուած Յուստինիանոսի յիշատակարանն
ինչ եղած է արդեօք: Այս արձանը կը ներկայա-
ցնէր կայսրին աջ ձեռքը՝ երկրագունդը, գլխուն
վրայ սիրամարդքի փետորքը պասկ մը՝ նշանակ
անմահ հութեան: Ե Թաղիկէ սիրնեն նւդրսիա կայս-
րուհին պատեկերովը, զոր ինք կանգնենի տուած
էր, որուն քով եւ առջեւը հաւատարմութեան
երդմանը ու թափոններ կը կտատարուէն եւ
հանդիսական երգեր կ'երգեցուէն ու կը խնկար-
կուէր: Ս. Յովհ. Ռսկերեան այս ամբարշտու-
թեանց գէմ աստուածային նախանձնվ փառեալ
կը կուոէր, այս ամբարշտեար պաշտօնն նկատե-
լով հէնանուութեան շարունակութիւն մը: Այս
իշքավով մեզից ու վատ կայսրուհին թշնամանա-
լով՝ զինք անհուչափ ատելի ըրաւ, ասոր համար
ինչպէս ծանօթ ալ է, սուրբ Հայրապետու ստի-
պուեցաւ գտոն աքսորը երթաւ, ուր նաև դիւ-
ցաղնական մահուամբ աւարասեց իւր ընթաքրո:

Այս Աթ-Տէլէյտանի ընդարձակ հրապարակին վրայ ու շղամակըն այժմ բաւական հցակաս չենքեր Կ'երեւան եւ Զինիլի Քէօշջ թրբական հին տարածվերու թանգարանը ժամանակէ մ'ի վեր փոխադրուած է Աթ-Տէլէյտանին առու տասական զպրոցին մեջ ։ Վերջապէս Աթ-Տէլէյտանին եւ Ալլուցեալ սենամ մշտեղ կառացուած է Հանրածանութ Բին Բիւ Քէւէլ զրաբարն, որ այժմ երեսէ ձգուած է։ Այս Բին Բիւ դիրքից համար Դմ' Բնիդէր կ'սու։ «Նշանաւոր են Լ զըմունկեց որոնցից երկուոք Յունաց ժամանակէն մահցած են, եւ երկու աշակին շամաբարները, զորոնք նմանապէս յայն կայսերը կառուցած են. ասոնցմէ

մինի որ երեք բատիկոն բարձր է եւ 672 սիւն
ունի, Հիմայ չի գործածուիր, միայն աղքատ
ոստայնանկը հսա իրենց արուեստը կը գործեն.
իսկ մեկալ 336 մարմարեայ սիւներ ունի, դժ-
շնարը այս ջզամբարին սիւները 1001 կը հա-
մարի եւ կ'ըստ թէ Հիմայ 216 սիւն մնացած են,
մեկալ սիւները կործանած չքացած են:

Խակ Լիխիպասոսի անադապնձեանց ձիերը՝
որոնք Քիոս կղզոյն վկայ Կորնթոս քաղաքին
համար թափուած էին, եւ ժամանակաւ Հռոմ
ատարած, յետոյ կոստանդինասոն Մշած էն՝ Քի-
զանդին փոխարքուեցան, որ Ֆիարշաւի ասպա-
րէցին կայսրական տեղոյն զարդեմ էին:
Զատանիք Հենրիկոս անդադարս Աննետական
գուշաք Լատինացւոց աշխարհակալութեան ժա-
մանակ կ Ենեսերի փոխարքեց: Լիխիպասոսի այս
ձիերը Նաբրուէն Մշած էն Պարտի փիփադրուեցան.
իսկ Հիմայ Աննէտակի Ս. Մարկոսի եկիդնեցոյն
մեծ դրան զարդերն են:

Աղքասանքրեան - Ծրովադա քաղաքին աւել-
րակներէն հանուած բազմաթիւ սիններ գործա-
ծուած են Ալիկդէ Սուլթան կամ Ենիշ ջամփ
մզկիթին, զոր նորացէն կամուրջն զլուխը ձիռող-
ուցն սկսելու տեղը կառուցած է Մէհմետա դ.
(1648—1687 նց. 8) եւ իւր մօր անուամբը
կոչած է: Աս երեք շքեղ պատշաճներով երկու
աշտարակ ունի, շըջապատճ գրեթէ վաճառատեղի
մ'է, ուր կը գտնուի նաև. Օսմաննեան թղթա-
տունը Աբեւելեան կողը կը գտնուի Աբդ-իւլ-
չամփդի դամբանը:

Նախկին պալատներն այլ եւս գոյութիւն չունին: Կախ քան զբրիստանէւթիւն եղած Ակրոպոլիսը հիմական Պալատան ծայրը կը գտնուէր: Ասոր Հարաւակողմը կը գտնուէր կոստանդեան պալատը, որ յետոյ Յուսախինեան կոչու եցաւ: Բուկոյէնն եւ Պորփիրիոն պալատներուն զբից Նկասամամ ուր ծիսանիք աշխարհի լոյրը կը տեսնէին, գիտնականք մինչև ցայսօր միաբան չեն: Հեքրումն եւ Պղաքէրն պալատներէն՝ որոնց շբերութիւնը լատոն աշխարհակալը 1204թ տասներորդ լի սքանչառով դուռըցին: Պավանակի Արքելուութիւնը մէջ նման պալատ մը չէ գտնուուր, ոյս պարտան զիս միջն աննշան աւերաբնէր մնացած են:

2. Un. 2.